

## ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ԸԺԻԾՔՀԳՐԸՆՆՈՒՐ Հ ՔԾՑԾՌԾԿԱԿ  
ԹԻՒՆ ԲԼ:

Ա իննայի Գիտութեան ճեմարանին՝ 1895  
թ. 14 տեղեկագրութեան մէջ՝ որ հազիւ այս  
օրերս հրապարակ ելած է, կը կարդանք թէ՝  
Փիշխոփայական-Պատմական գասին նախն մէջ  
Մայիս 22ին, քարտուղարն կը ներկայացնէ  
Վիճնայի համարանի Տր. Ավել-  
հէլմ թուանչէրն մէջ յօդուածն, որ Ակադե-  
միայի տեղեկագրութեաց համար որոշեալ է:  
Յօդուածին անոնն է. «Սասուն եւ Տիգրիս  
աղբերակուկն պատմական-տեղագրական խու-  
զարկութիւն. Ա. Սասունի վրայ պատմական տե-  
ղեկութիւններ.

Ասոր վրայ հեղինակն հետեւեալը կ'ըսէ.

Ա. Քանի մը սահմանակից լեռնագաւառո-  
ներով գրեթէ բոլորովն անձանօթ երկիր մըն  
է. Տիգրիսի աղեքերականց վրայ հազիւ նորագոյն  
ժամանակներս բառձացեալ լուսաւորութիւնն  
ունեցանք, այսպէս որ Տիմայ պիտի կարենակը  
անցեալ գաղերու բազմաթիւ տեղեկութիւններն  
որոնք իրարու հակառակ եւ անոր համար առեղ-  
ծուածական կ'երեւան, հասկընալ եւ քննու-  
թեան նիւթ ընել: Կաեւ վերընի ժամանակներս  
շատ իշխած Ա. Գաւառն որ հեռաւոր լեռ-  
նագաւառ մըն է, բնակչաց սերպոնն եւ պատ-  
մական գէպքիրն այսպէս քիչ լուսաւոր եւ ծա-  
նօթ են, եւ Արեւելքի ու Արեւելքի գրա-  
կանութեան մէջ գտնուած տեղեկութիւններն  
այսպէս սակաւ եւ անշարիթ են, որ զանոնք հա-  
պեին եւ քննական լուսարանութեան ենթարկ-  
ելի՝ գիտական կարեւորութիւն մը դարձած է:  
Հեղինակն այս երկու պարտականութիւններն  
քաջազպէս կատարել ուզած է. առաջարկեալ  
մասին մէջ՝ հայերէն, բիշզնդական, սարական,  
արաբական եւ տաճական մատենագրութեան  
մէջ Սասունի վրայ եղած ամէն տեղեկութիւն-  
ներուն վրայ կը խօսի. մերաւոր յօդուածն մէջ  
ճշգրիւ տեղեկութիւն պիտի այս Տիգրիսի աղ-  
բերականց եւ տեղագրութեան վրայ:

Առ այժմ այսշափ: Հռչակաւոր Փրոֆես-  
որին անոնն իսկ բաւական գրաւական մըն է,  
թէ հմտական եւ շատ հետաքրքրական երկա-  
սիրութիւն մը պիտի աւենայ մըր գրականու-  
թեան վրայ, զօր ի ժամանակին պիտի ջանակը  
ըստ կարելոյն փութով ժանոթացընել մըր

լոնթեցըղղաց. այնչափ աւելի, որչափ պատմական  
տեղեկութիւններն զորոնք Փրոֆեսորին կը խո-  
տանայ, ստուգի ու թէ միայն պատմական այլ  
ժամանակակից կարեւորութիւն մը ստացած են:

Վնուանք մասնակցողաց Զեռագրաց ցու-  
ցակի հրատարակութեան:  
37. բժշկագիտ, պր. Յովհաննէս Գասպարեանց.  
38. պր. Յովհաննէս Մութափեան.  
39. պր. Յովհաննէս Դուվիթանեան.  
40. պր. Յովհաննէս Թումեան.  
41. պր. Յովհակիմ Զաթալզաշեան.  
42. պր. Ստեփան Մալիսասեան.  
43. պր. Կարապետ Եզեկիան.  
44. պր. Կ. Նորայր Բիշզնդակացի.  
45. պր. Բ. Արագեանց.  
46. Մեծարք Ս Միքարանութիւն երրուսալիմայ  
Հայոց Ա. Յակովլայ վնուոց.  
47. Փրոֆ. Պր. Գ. Քրիստէր.  
48. Պր. Ստեփան Յ. Քէքէճեան:

Միքարանութեան մատնադարանին հայ.  
Ճեռագրաց ցուցակին հրատարակութեան մաս-  
նակցելու ժամանակն երկարեցնէնք մինչեւ Հոկտ.  
25 ն. տուի: Այսուհետեւ այս Ցուցակն կ'արժէ  
Քլ. 30 = Քր. 62 = բր. 23:

ԽՄԲ: «ՀԱՆԴԻՍԻ,

ՎՇՋ

## ԾԱՆՈՒՑՈՒՄ

Այսաբանութեան լնդհ. Արքահօր,  
Գելք, Ղմէն. Այսնեան Խաչէն Ազքեպիս-  
կոպոսի Վահանայութեան եւ զրական կե-  
նաց 50ամեայ Հորեկինի հանդիսաւթիւնն  
աաջիկայ Կայ. ամոյ (ն. տոմ.) Յին Ար-  
քակի օրւան փոխազդել պատշաճ տեմսուե-  
ցաւ: Կը ոյն առաւաօնն ինքն Գերապայ-  
ծառ Հանդիսավիրն իւր իսկ ձայնագրած  
եւ երաժշական իսրի զրած հայերէն Ա. Պատարագը պիտի մատուցանէ: Ոյն ե-  
րաժշական պատարագիս երգաց եւ ե-  
րաժշաց իսրմը պիտի կառավարէ Փրոֆ.  
Հ. Պէտու:


Հանդիսաւթեան վելարերեալ պատ-  
շաճութիւնք պիտի կատարուին Պատարա-

գէն ետեւ, եւ Հանդէս ամօրեայ, թէրթիս՝ Ա. Ա. ի թուոյն մէջ, որ Ա. Ա. առաջին շաբաթը լցո պիտի տեսնէ, պիտի ստորագրուին:

Այս առթիւ պատշաճ կը համարինք՝ զեր ի գաղափարի մնացած Այսոնեան Շրուեսովիտական Հիմարկութեան, բաղմաթիւ հետաքրքրութեանը գործին արդի վիճակին վրայ տեղեկութիւն տալ:

Հանդէս ամօրեայ, թէրթիս խմբագրութիւնը վերջին անգամ Այսիս ամառթէրթով չանձնախմբին կողմանէ քանի մը տեղեկութիւն տուած էր յիշեալ Հիմարկութեան վրայ: Կանոնադրութիւնն ալ արդէն պատրաստուած էր եւ պիտի հրատարակութիւնը չուլսի ամաթերթին մէջ: Աւակայն Հիմարկութեան գործէն անկափակ անձնական անհաճոյ գէպք մը, որ չանձնախմբն աշխարհական անդամոց ունաց մէջ անցած էր, յապաղեց կանոնադրութեան հրատարակութիւնը: Այսին պատրաստութեանն ի գործ դրած միջնոներն գժբախտարար անկարող եղան այնուշետեւ բոլոր անդամներն վերստին միացընելու, եւ Միաբանութիւնը միջնորդաբար լցեց ցաւով գրաւոր եւ բերանացի, թէ այս գէպքէն ետեւ ամէն ի միասին գործել կարող չեն նաեւ այս գործոյն մէջ, թէ եւ այս իրենց պատին այնչափ մօս ըլլայ: Այս պարագայից մէջ որշափ ալ Միաբանութիւնն կը բաղձայ այս տակաւին իրեւ սոսուերագծեալ զեղչիկ խորհուրդն յառաջ տանիլ իրեւ ի նորոյ սկսեալ իւր կողմանէ, սակայն կը տեսնէ որ գործն տռանց ազգային աշխարհական վարչական անդամոց կարելչէ գործադրել բաղձացուած կատարելութեամբ, եւ միւս կողմանէ՝ կարելչ այսպիսի ծանր եւ պատսիհանաստո դրծոյ մը շտապան եւ աճապարանք ձեռնարկել: Անոր համար կը թողու յաղողագոյն ապագայի, երբ յարաբերութիւններն անշուշտ աւելի ձեռնառու եւ քաջակերէ կը լսան:

ՄիսիթԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ.



### ՅԱՎԱՅՐԱԿԱՆ ՏԵՍՈՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՅԱԽՈՎԱԿԱՆ, ՅԱՎԱՐԱԳՈՎՈՒՄ

Վահանա, ՅՈ Սեպտեմբեր, 1895.

Ի՞նչ նոր լոր կայ այս ամիս: — Այս ամսուանն նկարագիրն եղաւ կայսերաց, թագաւորաց եւ բարձրաստիճան անձնատրութեանց իրարու ըրած քաղաքական այցելութիւններն:

Անարինյ կայսրն այցելեց ի Գերմանիա եւ ներկայ գտնուեցաւ ուազմափորձերուն, եւ հրապարակաւ իսկ յայտնեց իւր սրանշացումն զերմանական քանակներուն կատարած փորձերուն յաջող ելքին վրայ: Թեղդին թագաւորն ի Փարիս կուղենորի եւ արտաքին գործոց նախարարին նետ երկայն տեսակցութիւն կ'ունեայ: Թէ ինչ էր նպատակն, որոց շիկնարաւու այժմ՝ պատսիհան մշտորիւրաց լրագրաց միանամու կարծիքն է թէ Ավրիկի Գոնկոյ ազատ նահնակն, որ ինչպէս յաշակի՞ Է Անդիկոյ թագաւորին անձնական տէրութիւնն է, Գաղղիական հասարակապետութեան կ'առաջարկուի, իրը հասարակ վաճառք մը գնելու:

Ցունաց թագամասնոցը, Լոնտոնի մեծ-լրուսն, եւ Ռուսաց արտաքին գործոց նախարարն եւ զօրակար Տրակումիրով կ'այցելեն ի Փարիս: Վերջապէս զրեթէ ամէն տէրութիւն իւր այցելուն ունեցաւ:

Ռուսիա եւ Գերմանիա: Ի արա առեալ մասնական գէպերն, որոնց մէջ Ռուսիան ի Գերմանիա իրարու միջամբաւորութիւնն մը ցոյց կու տան, ընդհանուր կարծիքն եւ նշաններն այն կը ցուցընեն որ այս երկու մեծ տէրութեանց իրարու յարաբերութիւններն ըստ բաւականիք գծտեալ են: Նիկողայոս Բ. կայսեր զանակալութեամբը փոփոխութիւն մի յուսացնեցաւ, բայց միայն յստ մաց եւ ոչ իրականութիւն: Ոչինչ ազդեցութիւն ունեցաւ չնինլու իշխանին այցելութիւնն: մանաւանդ թէ Լոպանով նախարարին այցելութիւնն ի Փարիս եւ հասարակապետութեան գաներիցուն՝ Մուկուա կայսեր օծման հանդիպին (1896 Մայիս ամսոյն մէջ) հրահրութիւն, մեծապէս նշան մըն է, թէ իրօք երկու տէրու-